

Հանդիսատեսը Ներսը

"Բազումք են կոչեցեալք եւ սակաւք
են ընտրեալք". Մատթ., Ի.Բ., 14

Այդ սակաւներէն մէկն ալ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց վանքի միաբան Գերաջնորի Նորայր արքեպիսկոպոս Պողարեանն (Ծովական) է: Թերեւս ընթերցողներուն, մանաւանդ սաղիմահայութեանը, հարկ չկայ Ներկայացնելու Նորայր արքեպիսկոպոս Պողարեանը, բանի որ ան շուրջ եօթանասուն տարի է որ ինքզինքը նուիրած է հայ եկեղեցին, դպրութեանն ու գիտութեանը ծառայելուն, եւ հանրութեան կողմէ ծանչցուած է որպէս բազմավաստակ գիտուններէն մէկը: Այդուհանդերձ, շատ համառօտ կ'ուզեմ նշել անոր բանի մը աշխատանքները: Նորայր Սրբազանը գրած է աւելի բան բան գիրք եւ բազմաթիւ յօդուածներ:

1966-1991 թուականներու ընթացքին բանասէր գիտունը կազմած ու հրատարակած է Երուսաղէմի Հայոց & Եռագրատան ձեռագրերու ցուցակը՝ "Մայր ցուցակ & Եռագրաց Սրբոց Յակոբեանց" խորագրի ներքեւ: Մեծածավալ այդ 11 հատորներու մէջ ան ամենայն մանրամասնութեամբ նկարագրած է 3890 ձեռագրերը՝ տալով նաև մանր յիշատակարանները: Այդ & եռացուցակն ունի գիտական ու գործնական մեծ նշանակութիւն:

Նորայր արքեպիսկոպոս Պողարեանի հետաքրքրութիւններու միս կարեւոր ուղղութիւնը դասագիրք կազմելն է: Թուարկենք անոր կազմած բանի մը դասագրքերը. "Կանոնագիտութիւն", "Ծիսագիտութիւն", "Կրօնագիտութիւն", "Հայ Գրողներ. Ե.-ԺԷ. դար", "Հայ Գրիչներ. Թ.-ԺԷ. դար", "Հայ Նկարողներ. ԺԱ.-ԺԷ. դար" եւ այլն:

Ներկայ պահուս ալ տասներորդ տասնամեակը ոտք կոխած գիտունը նոյն եռանդով ու հաւատեալ կը շարունակէ իր մեղուածան ու արդիւնաշատ գործունեութիւնը, որու բերքը ընթերցողները կը բաղեն անոր հրատարակած նոր գիրքերու, "Սիոն"ի եւ այլ պարբերականներու ու թերթերու էջերէն: Այդ փոքրամարմին ծերուխնիոգեւոր մեծ լոյս մըն է սաղիմահայութեան մտաւոր կեանքէն ներս: Եւ զայն ըստ արժանույն գնահատած է Երուսաղէմի Հայոց Պատրիարք ամենապատիւ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեանը "Գիրք Թղթոց"ին կցած իր "Գնահատանքի Խօսք"ի մէջ. "Գերաջնորի Նորայր արքեպիսկոպոս Պողարեանը մեր ձեռագիրներու լեզուն հասկցող մասնագէտն է, գրաբարի եւ աստուածաբանութեան հմուտ եւ մեր մատենագիրները ուսումնասիրող գիտուն պատմագէտը" (Էջ դ.):

Իր առողջական վիճակի պատճառով ծերունազարդ արբեայիսկոպոսը չի կրնար յածախել եկեղեցի եւ մասնակցիլ պատարագներուն: Ան չկրցաւ մասնակից ըլլալ նաեւ Զատկի արարողութիւններուն: Բայց ուրախալի է, որ այդ խնդրի մէջ հետաքրքրութիւն ցուցաբերեցին ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի տեսուչ հոգեշնորհ Հայր Բագրատը եւ Վարժարանի եկեղեցական երաժշտութեան ուսուցիչ ու երգչախումբի ղեկավար Վարուժան Մարգարեանը: Եւ ահա Նորայր Սրբազանի բնակարանի բակը երգչախումբի կատարմամբ հնչեցին Զատկին վերաբերող շարականներ՝ "Քրիստոս յարեալ ի մեռելոց", "Գովեա՞ Երուսաղէմ", "Խորհուրդ խորին"...

Տիար Վարուժանը իր երգչախումբով եկած էր շնորհաւորելու Նորայր Սրբազանի Զատիկը: Ցաւօֆ, առողջական տագնապի հետեւանքով Սրբազանը անկարող եղաւ իշնելու երկրորդ յարկէն եւ աշակերտներու երգերը լսելու հայր Թէոդորոսի, հայր Ընծանուէրի եւ տողերս գրողի հետ, այլ աշակերտներու երգերուն ան ունկնդիր եղաւ իր բնակարանի ներսէն: Իսկ աշակերտները կը շարունակէին սիրով ու նուիրումով կատարել Յիսուսի Յարութեանը նուիրուած շարականներն ու հատուածները պատարագէն, ինչպէս՝ "Քրիստոս ի մէջ", "Սու՞ րբ, Սու՞ րբ", "Օրինեալ է Աստուած", "Անձինք նուիրեալք", "Հապա, Բաջազունք":

Այդ տուրքի արժանի հատուցում մըն էր անուանի բանասէր գիտունին ու վաստակաշատ արբեայիսկոպոսին, որու համար ան այդ ձեռնարկի հեղինակներուն եւ երգչախումբին յայտնեց խորին շնորհակալութիւն՝ իր հանդեպ ուշադիր գտնուելու եւ իրեն հածելի պահեր պարգևելու համար:

Գէորգ Թօսունեան